

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍՈՒԵԱՑ

ՎԵՑԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 17

15 Դեկտեմբեր 1895



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԵՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պապը Ամ Ճանաւոր Թիւ 20

1895

ԲՐԱՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



- 1 Գրագետն եւ Սրբազն Քահանայապետը — Յ. Ալոն
- 2 Վարդապետութիւն ԺԲ. Առաքելոց — Ա. Վ. Ն.
- 3 Մատենախօսական — Յ. Ա.
- 4 Աստղաբաշխական —
- 5 ՎԱՐՔ Ա. ՄՈՆԻՔԱՑԻ — ՅՈՎՀ. Վ. Աբիգելին.

Պ Ա Տ Վ Ե Բ

Հ Ա Ն Դ Ե Ս Կ Ի Ս Ո Ս Մ Ս Ե Ս Յ

Վեցերորդ Տարի

Թիւ 17

15 Դեկտեմբեր 1895

ԳՐԱԴԱՑՆ

ԵՒ

Մոքագան Քահանայապետը

Անցեալ տարւոյ Նոյեմբերի 27 ին Հառմ կը դանուէր Գաղղիական Ակադեմիոյ Անդամ Revue des deux Mondes ուսումնական լրագրին խմբագրապետն Brunetière. Մեծանուն հրապարակագիրը Վատիկանի մէջ մեծ ընդունելութիւն զտած էր եւ յաջողած իսկ Մրբազան Քահանայապետէն ունկնդրութեան:

Այս ունկնդրութիւնը բայց մանաւանդ կեւռն ժԳ. ին խորհրդածութիւնները խորապէս յուղեցին անուանի Ակադեմականը, որ այժմ մասն առ մասն սկսած է հրատարակել իւրթիւն մէջ իր անձնական յիշատակիններն ու զգացումները:

Շահեկան է այս ուսումնասիրութիւնն, որովհետեւ Brunetière իմաստաօիրաբար կը քննէ ամենայն ինչ, որով եւ մէկէ աւելի ճշմարտութիւններ կը դաւանի: Այս խորհրդածութիւններէն մի քանին՝ իբր նմոյշ կը ներկայացընեմ Պատկերի ընթերցողաց, վասն զի ճշմարտութիւնն առաւելագոյն եղանակաւ ակն յայտնի է աղջու հեղինակութիւնն ունեցող գրչէ մը յայտարարուած ժամանակ:

* * *

Brunetièrē նախ կը խոստովանի թէ ժամանակակից զիւտութիւնն ըստ իմիք աղքատ է եւ սնանկացեալ՝ քանի որ իրեն վրայ դրուած յոյսերուն ոչ մէկն արդարացուցած է, բը-նախօսական եւ բանասիրական գիտութիւնները առաջաւին ցայսօր չ'ապացուցին Աստուածաշունչ - Գրոց անօգտակարութիւնը. պատմական ուսումնասիրութիւնք չնշեցին անցեալ դէպքերուն վաւերականութիւնը, արդ այն բանն որ կիսկատար եղանակաւ զմարդն կը գոհացընէ՝ մինչեւ մէկ աստիճան զուցուցիչ կրնայ նկատուիլ:

Գիտութեան այս կացութիւնն մասնական եւ ոչ թէ ամբողջական սնանկութիւն մըն է. հետեւաբար իւր վարկն ըստ իմիք խախուտ է: Ո՞վ ուրեմն այս անխոնեմ վճիռն արձակած է թէ «Գիտութեան արդիւնքներուն մէջ այն համեմատութիւնը կայ՝ ինչ համեմատութիւնն որ կայ կրօնքին արժանեաց մէջ»: զարձեալ թէ «Գիտութիւնն կը սկսի երբ ի մարդն կը զարթնու գիտակցութիւնը»:

«Ամենայն ինչ յիս եւ ևո յամենայնի ու: Ասոնք անմիտ ու սին խորհրդածութիւններ են. միտքն ու գիտակցութիւնը փոփոխման ենթակայ ըլլալուն աստիճանանաւորեալ է. ուրեմն Բառգալի հետ պէտք է ընդունիլ մեր ապիկարութիւնը. թէ ինչպիսի ձգտում, որպիսի ձգողական գոյն ու հանգամանք կրնայ ստանալ մարդկացին միտքն հարիւր եւ աւելի տարիններու ընթացքին մէջ չենք կրնար հաստատուն եղանակաւ յայտարարել. ներկայապէս սակայն կրնանք խղճի կատարեալ անզորութեամբ ազատադէմ խոստովանիլ՝ թէ միտքն տակաւին երկար ժամանակի պէտք ունի առանձինն եւ միայնակ ինքնզինքն ազատել, անկախ ընել եւ իւր շուրջ գանուող տարակոյսներէն վեր լարձանալու համար! Գիտութիւնն ոչ երբեք կրօնքի տեղն կրնայ անցնիլ, կրօնք եւ զիտութիւն քանիօն իրարմէ տարբեր են, այս վերջնս մանաւանդ ներկայ զարուս մէջ այլազգ հանգամանք ու զիրք ունի: Բնախօսական, բանասիրական, փիլիսոփայական եւ պատմական գիտութիւնները ամէնէն նախնական եղանակաւ լուծում եւ պատասխան մ'իսկ տուած չեն զարդիս զմեզ հետաքրքրող հարցերուն: Գիտութիւնք ուրեմն այլ եւս մեր վրայ տիրացած չեն, քանի որ մեր ծարաւն ու քաղցն չեն յագեցըներ: Եթէ որ մենք փոխանակ թուաբանական՝ բանաւոր ու լի ու լի ստուգութեան, գոհ ըլլանք համեմատական հաշիւներով եւ բաղձանք մեր եսն ճանչնալ, այն ժամանակ զիտութիւնը կրնայ

մեզի օպնութեան ձեռք մը կարկառել . բայց իրեն յատուկ չէ զայս քննիկ եւ ոչ ալ սահմանել: Առայժմ զիտութեան ներկայ հանգամանաց մէջ եւ ըրած փորձերնէս վերջ, օրինակի համար ընարութեան կամ բարոյական պատասխանատուութեան խնդիրը, կախում չի կրնար ունենալ բարեգիտութեան օրէնքներէն: Թէ եւ այլ իմաստասէրք բարոյական զիտութիւնները բնական զիտութեանց հետ նոյնացընելով կարծեցին դէպ յառաջ մեծաքայլ քայլ մ'առնել. այս բանս ոչ յառաջաղիմութիւն է եւ ոչ ալ յառաջախաղացութիւն: այլ՝ յետաղիմութիւն: Եթէ տարուինականութեան մէջ որոննենք ուղղութեան կանոննիս, չարաչար պիտի խաբուինք եւ գտննենք միայն սխալ կանոններ, եւ արդեամբ ալ հազիւ հազ իւր սկզբունքներուն ճշմարտութեան վրայ համոզում գոյացուցած տարուինականութենէն ու ճզճիմ մանուկ եղող բնախօսութիւնէ կարելի չէ առաւելազոյն եղանակաւ առողջ ու հաստատուն սկզբունքներ խնդրել: Այսու հանգերձ պէտք է այսպիսի կեանքը մը վարել որ բոլորովին անասնական ըլլայ, որովհետեւ արզի ոչ մէկ գիտութիւնը առ այս առի թներ ու միջոցներ կը մատակարարէ:

*
* *

Մանօթ Նրասպարակագիրը միանդամայն կ'եզրակացնէ թէ «Գիտութիւնը վերջնականապէս իւր ճոխութիւնը կորոնցուցած է, եւ ընդհակառակն Կրօնքը հետզնետէ նորանոր փառաց ու յաղթութեան գաֆնիներով կը հարսանայ»:

Եկեղեցին երթեմն գաղափարներու թոհ ու բոհին, բը-նութեան սահմանադաշտ ընդլիզումներուն, վերանորոգութեան թիւր սկզբունքներուն դէմ զօրաւոր պատուար մըն էր, եւ հնդետասաններորդ գարուն հեթանոսութեան նկարագիրն իսկ ազնուացուցանելով, հարիւրաւոր տարիներէն վերջ Կարդէսնեանց ահագին աղջեցութիւնն առ ինքն գրաւեց. այսու մեծ եւ անընդդիմազրելի ոյժ մը զգեցաւ: Եթէ որ Եկեղեցին իննեւտասներորդ գարուն սկիզբները կրցաւ դաշնակցիլ Գաղղիոյ հետ, առանց սակայն իւր իրաւունքները ուրանալու եւ իւր վարդապետականներէն հրաժարելու, ինչո՞ւ համար, թէ որ յիրաւի իւր աւանդութեան մէջ գոյութիւն ունի ընկերական ոյժը եւ զարուս զանազան նկատումները, բնաւ որ եւ է առնչութիւն .ու

հակասութիւն չունին եկեղեցական աւանդութիւններուն հետ,
ինչու համար, կ'ըսեմ, պիտի չփորձէ նոր զիմակով ներկայա-
նալ մեղի եւ ի՞նչ պատճառաւ ալ պիտի չյաջողի. ժամանակին
յարմարիլ փոխուիլ չի նշանակեր, կը գրէ Եկեղեցւոյ Հայրերէն
մին. Quod evoluitur . . . non ideo proprietate mutatur.
Արդեամբ ալ իւր կազմակերպիչ օրէնքներուն բովանդակութիւնը
զարդացնելով Եկեղեցին ընդհակառակն կը լրացընէ իւր եու:
Այս կէտս անտարակոյս անտես առնուած չէր եւ ոչ ալ մո-
ռացութեան զատապարտուած. ուրիշ հոգեր, այլազդ մտմտուք-
ներ եւ մանաւանդ աշխարհիկ զիտութեան յարածուն ազդե-
ցութեան առաջն առնելու աւագ պարտականութիւնը զիսա-
ւորապէս զբաղեցուցած էին Լեւոն ԺՊ. ին Սրբազան Նախորդ-
ները. Ինչպէս կը փոխուին ժամանակները. ով այսօր Եկեղեցւոյ
հազորդակցութիւնէ կը բաժնուի պարզապէս « իմաստասիրական »
պատճառներու կամ սկզբունքներու համար: Հոգեխօսութիւն
ու բնական զիտութիւններն այլ եւս անկարող են զմեղ ջր-
ջակատող մութ տարակոյսներն ու գաղտնիքը լուսաւորել եւ
բառնալ Հետեւաբար պէտք է որ այլազդ միջոցներու զիմնեք
եւ ընթանանք գէտ ի ծշմարտութեան տկնաղըիւրը. Հաշտա-
րար ոգին եւ խաղաղասիրութիւնը կրնան մեղի սքանչելապէս
օգնել Կռուելու պարաւաւորութիւնէ աղատացած, որ ցայսօր
գործունէկութիւննիս կաշկանդած էր, այսուհետեւ ժամա-
կանառ չ'ըլլանք անօգուտ սին հակածառութիւններով: Կրօնից
ծշմարտութիւնն ու աստուածային ծագում ունենալը նորա
աւանդութեան անփոփոխ չարունակութեամբն ապացուցանելէն
վերջ, առաւելագոյն եղանակաւ զայն օգտակար հանդիսացըննենք,
որովհետեւ տակաւին հիմտ կրօնըն միծամեծ ծառայութիւններ
կրնայ եւ պէտք է որ ալ մատուցանէ միշտ տարութեր անսաոյդ
վիճակի մէջ գանուող աշխարհքին:

Այս իմաստով եւեթ մեկնենք Լեւոն ԺՊ. Սրբազան Քա-
հանայապետին վարմունքը. տասն եւ եօթն տարիէ ի վեր Նորին
Սրբազնութեան գործերն, գրին ու խօսքերն, այս նսպատակա-
կէտիս ուղղեալ են: Տարակոյս չկայ թէ Լեւոն ԺՊ. ոչ Եկե-
ղեցւոյ իրաւունքները եւ ոչ ալ հաւատոյ վարդապետութեան
ճոխութիւնը բարձի թողի ըրած կամ լքոծ է. այն Քահանայա-
պետն որ 1878 ին կը հրատարակէր իւր տմէնէն աւելի միրուն
Շրջաբերականներէն մին (1), անշուշտ մի եւ նոյն խորունկ

(1) « Արդի ժամանակիս մտավոլուրինները »:

փիլիսոփայութեամբ կրնար հետզհետէ ի զրի առնուլ զանազան գրուածներ (1), որոնք ժամանակակից դրական իմաստասիրութեան զլուխ գործոցները կը համարուին Քահանայապետին ամուսնութեան նկատմամբ յայտնած կարծիքները զանոնք եւեթ կրնար գայթակղեցընել, որոնց որ միտքն անձուկ էր եւ լի սեւեռեալ գաղափարներով: Գիանականք եւս ափ ի բերան եղան երբ Լեւոն ԺԴ. յայտարարեց Ս. Թովմայու անվիճելի ու անհաւասարելի հուր հանճարը: Այս ամեն զրութիւնները գուցէ աննշմարելի մնային, եթէ որ Լեւոն ԺԴ. Եկեղեցւոյ ի հոգեւորս անկախ ու անջատ Մարմին մ'ըլլալը հոչակած ժամանակ, չշանար նահեւ միացնել զանազան կրօնային քրիստոսազաւան Եկեղեցիներն ու մասնաւոր իմն խանդաղատութեամբ գործաւորական խնդրին կնճռու հարցերը լուծելու չ'աշխատէր: հետեւաբար երեք մեծ գործեր կատարած է Բէջի ծերունին, որով եւ կաթուղիկէ Եկեղեցին վերստին առ ինքն գարձուցած է իրեն դերին յատուկ արժանավայել ճոխութիւնը »:

*
* *

M. Brunetière Սրբազան Քահանայապետին խօսքելն ու խորհրդածութիւնները մի առ մի յառաջ բերելէն վերջ, կը գրէ.

« Այս խօսքերս ու խորհրդածութիւններս պատուական են. անկեղծութիւնը Լեւոն ԺԴ. ին հաստատուն նկարագիրներէն մին է: հետեւաբար այս խօսքերն առաւելագոյն եղանակաւ հոյակառ են եւ ամէնէն աւելի կը յարմարին թէ ներկայ զարավիրջիկ ժամանակիս իտէալական ձգումներուն եւ թէ 200 միլիոնէ աւելի միեւնոյն դաւանութեան պատկանող անձինք ներուն հոգեւոր Պետան եղող ծերունիին Լեւոն ԺԴ. յանդուգն եղանակաւ՝ բայց միւս կողմանէ ալ բացարձակ առ Աստուած ապաւինելով Ս. Պետրոսի գարաւոր հնութիւն ունեցող նաւակին իննեւասաններորդ գարուն ալեծուփ ալեաց վրայէն դէպ ի յառաջ անսպանաւարեկել տուաւ, ոչ հովերու անզսպելի բանութիւնը, ոչ ալիքներու լիոնակուտակ սասակութիւնը եւ ոչ իոկ

(1) 1879 « Քրիստոնեական վիլիսոփայուրիւն » — 1880 « Քրիստոնեայ Ամուսնութիւն »:

ալսպիսի ծերունիի մը խաղաղիկ եւ անդորր յանդզնութենէ տհաբեկած ճանապարհորդաց սարսափի ու երկիւղի աղաղակները, գոռում գոչումը, կրցաւ վայրիկ մը զԱՅն յառաջ նաւարկելէն հրաժարեցընել տալ, Եթէ որ ծերունի Քահանայապեսը իւր յառաջաղբեալ նապատակակէտնի չկարենայ համնիլ, եթէ որ, կ'ըսեմ, Նախախնամութիւնը, որուն հլու մէկ գործին կը նկատէ ինքն զինքն Լեւոն ԺԴ. շթողու որ առ այն մերձենայ եւ յաղթութեան զրոշակն պարզէ, գէթ ի վիճակի է դո՞ւ ու խաղաղ ըլլալ, որովհետեւ կարելին ու հնարաւորը կատարեց:

Սպագայն այնու մահաւանդ Լեւոն ԺԴ. ին երախտապարտէ, որ այս յաւէտ անմոռանալի Քահանայապետն շատ կանուխէն ի միտ առաւ Եկեղեցւոյ նախակին վիճակը. քրիստոնէութիւնն ի սկզբան անդ աղքատաց կրօնն էր. ըստ Վոլդէոփ անուանարկիչ ու խիստ բացատրութեան « ամենէն ստորին գուեհիկ ուամիկը միայն այս զաւանութիւնն ընդգրկեց »: Բընան եւս այս գաղափարին հետեւած է, որով իւր զմնազան երկիրմի բացատրութեանց մէջ աղաղակած էր. « Պաւուսին եւ Բառնաբասի ճանապարհորդութիւնները չչփոթինք Լիվինկսդինի եւ Քսաւէրի ուղեւորութեանց հետ. Պաւուս եւ Բառնաբաս « գործաւորական » (socialiste) Սուաքեալներ էին. զինետունէ զինետուն կը շրջէն եւ կը տարածէին իրենց թիւր վարդապետութիւնները: Անշուշտ Բընան մեծ գիւտ մ'ըրաւ այսպիսի « գինետուն » այսպականիչ բացատրութիւն մը գտնելուն եւ գործածելուն համար Աւետարանը չի մերժեր ո՛չ մեծամեծները, ո՛չ զօրաւորները եւ ո՛չ ալ իմաստունները, զանազանութիւնն եւ մերժումն իրարմէ տարբեր տարբեր գործքեր են. յայսմ է ուրիմն քրիստոնէական կրօնից փառքն ու անթառամ թագը: Այսպիսի խոնարհ ծագում մ'ունենալը, այնպիսի ոյժ մըն է, որ ո՛չ ոք կարող է զայն չէղոքացընել կամ տկարացընել: Եկեղեցւոյ յունկայութիւնն այս հիմերուն վրայ հասաւատուեցաւ. հետեւաբարչ Լեւոն ԺԴ. այս բանս հոչակելով գովիկ գործ մ'ըրաւ: Իւր նախորդներէն ո՛չ ոք այս ճշմարտութեան հետեւորդ հանդիսացաւ. ապա ուրիմն քանիօն իտէալական է արդի ութմանամեայ ծերունիին ձեռնարկութիւնը, եւ ինչպէս ալ յարմար իննեւտամներորդ զարուն ձգտումներուն:

Յօդուածագիր Ակադեմականը համոզուած է նաեւ թէ
զիտնականի մը համար գոնուելիք վարդապետութիւն մը չկայ,
քանի որ կրօնից մէջ կը գտնուի իւր զաւանութիւններուն
ամրողական անտաշ ծրագիրը։ Բարոյականութիւնը չի կրնար
երբեք բաժնուիլ կրօնքէն, քրիստոնէական զաւանութեանոց
մէջ կաթողիկէ Եկեղեցին մէջ կոյ գտնենք կառավարական
ստոյգ դաւանուքեան եւ ընկերական հրմերու ըստ օրինի կազ-
մակերպութիւն մը։

Անհաւատն ու ազատամիտը միշտ Եկեղեցւոյ մէջ պիտի
գտնէ չորս ու հինգ էական վարդապետական սկզբունքներ,
այս չորս ու հինգ վարդապետութիւններս հաւասարապէս ամէնուն
ալ ընդունելի են։

Այսպէս Եկեղեցւոյ հետ կրնանք ընդունիլ բարոյական եւ
բնախօսական գիտութեանց իրարու տրամաչափապէս հակառակ
ըլլալը. երկրորդ թէ՝ մարդուս ընութիւնը սկզբնական մնջօք
ապականեալ է, որով եւ միշտ անասնական կրից յագուրդ մը
կը փնտուէ. եւ վերջապէս թէ « ընկերական խնդիրն է միան-
դամայն բարոյական խնդիր մը »։

Այս երեք չորս կէտերուս նկատմամբ համերաշխ միաբա-
նութիւն մը գոյացընելէն վերջ, կարող կ'ըլլանք այս պայման-
ներուն սահմաններն որոշել։ Այլազգ աններելի անմտութիւն մը
դործած կ'ըլլանք եւ ահսակ մ'ոճիր։

Յ. Աբով. Յ. Ալու

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԺԲ. ԱՌԱՔԵԼՈՅ

Շարունակութիւն անցեալ քուեն.

Ի

Նախ քան զնացն բեկանել՝ հաշտութիւն ընդ եղբօր.
Քրիստոնեական լեզուի մէջ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ բառին գօրու-
թիւնն:

Յառաջ քան զնացն բեկանել՝ Վարդապետարանին սկահան-
ջած երկրորդ պայմանն է. Որոյ իսկ ինչ իցէ ընդ ընկերի իւ-
րում մի' ժողովեսցի առ ձեզ մինչեւ հաշտեսցին. զի մի' ա-
րատեսցի պատարագն ձեր:

Այս հատուածիւ յառաջ քան զապատարադն հաշտութիւն կը
պահանջուի. Յոյ. Խաղամոլից զրոց հեղինակն կ'ըսէ. Եւ 'ի
վարդապետութիւնս Առաքելոց (Դ.) երե եղբայր որ մեղանչիցէ
յեկեղեցւոց (յեկեղեցւոյն) եւ ոչ կացցէ յօրենս, մի' ժողովեսցի'
մինչեւ ապաշխարեսցէ. Եւ մի' ընկալցի, զի մի' պղծեսցին եւ
արգելցին աղօրք ձեր. Վարդապետարանին մէջ ունիմք՝ Զի մի
արատեսցի Պատարագն ձեր. Որով յայտնի է՝ զի հակառակու-
թիւնն՝ ի հաղորդութենէ Պատարագին կ'արգելոյր, վասն զի
կ'արատաւորէր զՊատարագն եւ իբր անսուրբ եւ արատաւոր
զզոնն կ'ընէր. Այս իմաստ ՚ի հնոց օրինաց գաղափարուած է.
յորում արատաւոր եւ անսուրբ զոհն՝ Աստուծոյ արժմանաւոր
պատարագ չէր կարող լինել. այսպէս եւ նոր օրինաց մէջ.
յորում՝ հաւատացեալք ՚ի մի մարմին ՚ի հացին միանալով կը
նուիրին ՚ի Քրիստոս, եւ ՚ի մի մարմին ընդ մարմնոյ Փրկչին
միանալով կը մատուցուին առ Հայր. այդ խորհրդական Մարմնէն
բաժնուողն՝ Քրիստոսի իրական Մարմնոյն պատարագէն բաժ-
նուած է. Ա. Յովի. Ասկերերան՝ Յուղայի մատնութեան վրայ
խօսելով կ'ըսէ ... Համբոյր սրբութեան տամք ... զմի մարմին
ցուցանելով զի այսպէս յաստուածալին սեղանոյ պտղոցն
կարասցուք յագենալ. Վարդապետարանն ինամբոյր տալու վրայ
շնուիր, թէպէտ եւ Հոռվմայեցւոց թղթոյն զրուած ժամանակ՝
այդ սովորութիւն կայր յեկեղեցւոյ. Հոռվմ. ԺԶ, 16. նոյնպէս

առ Կորընթացիս Սուաջնոյն Ժ. 2. եւ Երկրորդին, Ժ. 12.
առ Թեսաղոնիկեցիս Ա. Ե. 26. Պետրոսի Ա. Ե. 14. Պաւլոսի
առ Հռովմայեցիս թղթոյն խօսքն՝ Ողջոյն տուր միմեանց 'ի
համբոյր սրբուրեան, նշանաւոր է. զի 'ի Հռոմ ցիրուցան
բնակող եղբարց ողջոյններ տալէ յետոյ կը յաւելու զայդ, ինչ-
պէս յայտնի է Ժ. 3—15. իսկ յաջորդ 16 համարաւն վերո-
յիշեալ խօսքն՝ Եղբարց ցիրուցան բնակիլոց ժողովումն կը նը-
շանակէ, միմեանց բառիւ. եւ այդ ժողովումն՝ յայտնի է թէ
Ս. Խորհրդոց նշանակ էր. Դարձեալ Ողջոյն տալ բառն՝ որ 'ի
հրէից գործածուած Ողջ եր, ողջոյն, ողջոյն ձեզ կամ ընդ քեզ,
ողջոյն տանս, եւայլ բացատրութիւնքն կը պարունակէ, ինչպէս
եւ յԱւետարանս կը տեսնուի, Առաքելոյս առաջին հատուած-
ներուն մէջ պարզաբար կը տրուի. իսկ 16 համարաւն Ողջոյն
տաջիք միմեանց 'ի համբոյր սրբուրեան. ողջոյն տան ձեզ
ամենայն եկեղեցիք Քրիստոսի. Որոց առաջինն խաղաղութեան
համբոյրն է. իսկ Երկրորդն Խաղաղուրին ընդ ձեզ ասացուածքն.

Խաղաղուրին բառն՝ քրիստոնէական իւրաքանչիւր յիշա-
տակարանաց համեմատ իմաստ կ'առնու. այլ զլիսաւորն է՝ մի-
ութիւնն 'ի մարմնի Փրկչին. յորում միացած եմք ամենքնիս.
այս իմաստիւ ամենահին զրիչք վարած են այդ բառն. Տերտու-
զիանոս հակիրճ բանիւ ընդարձակ իմաստիւ կը խօսի այս նիւ-
թիս վրայ. Յդ. աղօրից զրոց մէջ՝ զլուի ԺԸ, կը կշամքէ այն
հաւատացեալքն՝ որք առանձինն պահելով Ս. Գոհութեան ժո-
ղովոյն մէջ ոչ խաղաղութեան համբոյրն կու տային եւ ոչ
կ'առնուին. եւ ինչպէս յաջորդ ԺԸ. զլիսէն կ'երեւի, յորում
հոկտան աւուրց վրայ խօսելով յիններորդ ժամուն հաւատացելոց
Ս. Խորհրդոց համբորդելն կը յիշէ, եւ ըստ ափրիկեան եկեղեցւոյն
սովորութեան համբուրի. իրարու խաղաղութիւն տալն. «Վասն
զի այլ իմն սովորուրին զօրացաւ, կ'ըսէ Տերտուզիանոս, զի
պահեցողք՝ կացեալ յադօրս ընդ եղբարս՝ զանց առնեն զհամ-
բուրին խաղաղուրեան, զայօրից նշանաւ».

Այն հաւատացեալք՝ որք մասնաւոր ջերմենուանդութեամբ
մինչև երեկոյ կը պահէին՝ ոչ կես պահին, ինչպէս կը կոչէ
Տերտուզիանոս Յդ. պահոց զրոց մէջ, սովորութիւն ըրած էին
խաղաղութիւն (համբոյր) չտալ եւ չառնուլ. որոց զէմ կը շա-
րունակէ ըսելով. եւ յորժամ մանաւանդ առաւել ես խաղա-
ղուրին մատուցանելի է եղբարց՝ զի աղօրք յապահովի բարձ-
րացին, որպէս քէ ինքեանց գործոց մերոց հաղորդ, ժտին զընդ

Եղբօր խաղաղութեամբն զանցանել։ Ո՞ր աղօքը առանց սրբոյ համբուրի կատարեալը, ո՞ր այն պաշտօնատար Տեառն՝ խաղաղութեան խափանող, ո՞ր այն Պատարագ՝ յորմէ առանց խաղաղութեան ելանեն։ Քան զպատութրանին պահպանութիւն չէ ինչ գործ մեծ։ որով հրամայիմք ծածկել զպահն մեր։ Զի արգելեալ զանձինս ՚ի համբուրեն՝ Լրենիմք պահեցողը։ Եւ երե այլ ինչ պատճառ, իցէ քեզ՝ զի մի՛ պատութրանիս իցես պարտապան՝ կարօդ ես ՚ի տան, երե զպահն ջիցես կարող ծածկել ՚ի նոսա ամենենին՝ զանցանել զխաղաղութեամբ։ Այս ուրանօր կարիցես ծածկել զգործ քո՛ պարտ ՚ի վերայ կայ յիշել զպատութրան։ Այսպէս զատենի կանոնն ես զ՚ի տան սովորեալն լնուս։ Այսպէս ես զօրն Զատոկի՝ յոր հասարակաց ես ամենեցուն զոցցես օրեն է պահել՝ պապքն զանցանեմք զխամբուրին, ոչ ինչ խնամ տարեալ ծածկել՝ զոր առնեն ամենեքին։

Յիշեալ Զատոկին՝ Աւագ Ուրբաթն է։

Տերտուղիանու խօսքն այսպէս յիշելէ յետոյ՝ իւրաքանչիւր ոք յայտնի կը աեմնէ, զի խաղաղութիւնն՝ յեղբարս միութեան նշանն էր, զի ամեննեքին միոյ մարմնոյ հաղորդութեամբ միացեալ են ՚ի Տէր։ Համբոյր խաղաղութեան ... նշան աղօքից ... եւ աղօքը բառն՝ Գոհութեան աղօթքն կը նշանակեն, ինչպէս այս եւ յաջորդ զիմէն յայտնի է, եւ Ո՞ր աղօքը կատարեալը առանց սրբութեան համբուրի ըսկով՝ կը յայտնէ՝ զի այդ գործ սրբութեան՝ միութեան նշանակն է, զոր ՚ի հաղորդութեան մարմնոյ Տեառն կ'ունենամք։ կը զարմանայ, եւ բնչպէս Պատարագ կոչել՝ մինչ խաղաղութիւն չարուիր։ Եւ ո՞ր այն պատարագ՝ յորմէ առանց խաղաղութեան վտարիմք։ որպէս թէ առանց արգեանց, զի առանց հաւատացելոց միութեան։

Ասու Պատարագ կը կոչէ եւ ԺԹ զլիսոյն մէջ Աղօքը պատարագաց, Կիւրակէ աւուր պատարագին ժամանակ սրբագործուած հացին հաղորդութիւնն եւ Յանուր Զատոկի (Ուրբաթ) արժանապէս զանց առնեմք զիամբուրին ըսկով, կը հասկըցունէ, թէ այն օր՝ (Ուրբաթ)՝ Յիսուսի չարչարանաց նութրական ըլլալով՝ չէին հաղորդուեր, այլ մինչեւ երեկոյ կը պահէին։ Որով ոչ միայն համբուրէն աղաս էին, այլ եւ անօգուտ իսկ այդ, քանի որ Գոհութիւնն չէր բաշխուեր։

Ուսափ ՚ի մարմնի Փրկչին միութեան արտաքին նշանն խաղաղութեան համբոյրն է, զոր նշանակ աղօքից եւս կը կո-

չէն Որով կամ աստուածային խորհուրդքն մատուցանելու համար կարեւոր պայման մը՝ կամ անոնց կատարած գործոց արտայայտութիւնն կը ծանուցուի. ըստ զանազան գործածութեան Մեր կամ Յոյն եւ Ս.փրիկեան Մաշտոցաց Եւ Տերտուղիանուառ հաւատացեալս ցոյց տուած պատճառութբանն որք Ա. Դոհութեան կը համորդէին եւ ՚ի համբուրէ կ'ըզգուշանային, վասն զի առանձինն կը պահէին, ցոյց կու տայ՝ թէ այդ անձինք ընդ Տեառն միանալ եւ մարմնակցիլ կը փափաքէին, այլ իրնոց եղբարց համբոյրն զլանալով՝ կը զատուէին յեղբարց, որք Տեառն անդամք եւ մարմինն են, որով եւ ՚ի Տեառնէ. Զի ՚ի ձեռն խաղաղութեան եւ յանուն եղբայրութեան հաղորդիմք ընդ նոսա. ինչպէս եւ Յոհանակ. Կուսան. զրոց Բ, զլիոյն մէջ կը կրկնէ զնոյն:

Վարդապետարանիս միաքն՝ թէպէտ եւ էութեամբ նոյն է ըսածնուուս հետ՝ սակայն այլ կերպիւ կը խօսի. վասն զի զզո՞ն հնոյ օրինաց Պատարագաց նմանութեամբն կը նկատէ. ըստ որում Օրինաց հրամանին հակառակ արատաւոր եւ անսուրբ զո՞ն մատուցովն կը կշտամբի: Աստ յայտնալով կ'ներեւի՝ Ա. Խորդոց գամանակ համբուրին, խաղաղութիւն տայու յեկեղեցւոյ ընկալեալ սովորութեան ծագման բացատրութիւնն. ինչպէս կը տեսնեմք Ա. Յուսալինեայ Զատաղով. Ա, ԿԵ. յորում համբոյրն խորհրցոց մատուցմանէն առաջ կը նշանակուի: Տես նաեւ Ա. Կիւրեղ Երուսաղեմացի, Կոչումն ընծայութեան, Ե, Յ. այնպէս զի Խաղաղութինն ընդ քեզ, եւայլն, խօսքն ՚ի սկզբանն Յիսուսի մարմնոյն հետ միութիւնն կը նշանակէր. որ տպա ժամանակու այլ եւ այլ ընդարձակ իմաստներու տարածուեցաւ. Ա. Դոհութեան ձեռօք՝ հաւատացեալ ժողովն մի եւ նոյն բանն կ'ընդունի մի եւ նոյն ժամանակ. այս է զՄարմին Տեառն. այնպէս զի կատարեալ հաղորդութիւն եւ խաղաղութիւն է ՚ի նոսա. որոյ արտաքինն նշանն է՝ համբոյրն: Յունական եւ Գաղղիական Պատարագամատասոյցը նախ քան զՄարհրույն մատուցումն կը հրամայեն զայդ համբոյր, խոկ Ս.փրիկեանն՝ զկնի մատուցման եւ նախ քան զբաշխումն: Որով կը տեսնուի՝ զի համբոյրն կամ յառաջ քան զՊատարագն՝ եւ կամ Պատարագն, եւ Հաղորդութեան բաշխման մէջ կը տրուէր (!): Երեք էր

(1) ՚ի Մեզ նախ քան զՊատարագն, այսինքն՝ տերունական կանոնն. ՈՂ.ՁՈՅՆ ՏՈՒՓ ՄԻՄԵԱՆՑ ’ի ՀԱՄԲՈՅՐ

թուով Քրիստոնէից խաղաղութեան համբոյր տալու առիթն.
Ա. Գոհութեան մատուցման ժամանակ, այլ խորհրդոց ընդու-
նելութեան պահուն, եւ կենաց այլ եւ այլ պատահարներու
մէջ, Սյո վերջինն՝ հեթանոսական համբուրից հետ շփոթելու
չէ. քրիստոնէական համբոյրն միշտ եղբայրակյաւթեան նշանակ
է, միոյ հօր որդիք գողի, Աստուծոյ (1):

Ցիշեմք առտէն Ս. Կիպրիանու իսոսքն՝ որով զինի միրտու-
թեան՝ կնքեալ Տղուն տրուած համբոյրն կը յիշէ: Զի քեակեւն
տղայ և նորածին՝ այլ զի ՚ի շնորհս ընծայի՝ խաղաղուրին
արարեալ՝ չէ պարտ երկնջել ՚ի համբուրելոյ: Աստ ՚ի շնորհս
ընծայեմ: յառաջիկայ մկրտութեան համար է, իսկ խաղաղու-
րին արարեալ՝ որոյ նշանն է համբոյրն, հաւատացելոց մարմ-
նոյն հետ հազորդելն է. յոր ընդունուած էր տղայն: Ս. Յուս-
տինոս՝ չափահաս երաշայից մկրտութենէն յետոյ տրուած
խաղաղութեան համբուրին վրայ խօսելով կ'ըսէ: Ա. 14. ԿԵ
Զմիմեանս համբուրելով՝ Ռդջոյն տամիք իրերաց: Յորում ոչ մի-
այն մկրտելոյն՝ այլ առ ամենայն եղբարս ողջոյն տալ կ'ըսէ
համբուրին, նախ քան զմորհուրդս. անկառկած խաղաղութեան
նշանին վրայ է խօսքն, եղբարց ընդ միմեանս միութեան, միով
մարմնով: ինչպէս պահանջեց Վարդապետարանս առնել նախ
քան զՀացին բեկումն:

Ուստի՝ Խաղաղուրին ամենեցուն՝ — Խաղաղուրին ընդ

ՄԻՔՈՒԹԵԱՆ, և ո՞ւ ե՞ւ կարո՞ւ հաշրդել ասպուածային խորհրդոյ՝
առ դրուն ելք: և ազնեցեց: Որոյ կը յարէ խրատականն՝ Պ
դարու. Արքոյ Հօր զրչան « Եւ ողջունեն զեղանն եւ զմիմ-
եանս: » Առ զրուն ելք, Վարդապետարանիս հրամանն է.
« Որոյ իսէր ինչ իցէ ընդ եղօր իւրում՝ մի՛ ժողովեսի ՚ի
ձեզ, » եւ կամ նավսկինն պայման՝ Խոստովանուրեան, « զի
մի՛ արատեսի Պատարազն մեր: » Տես ի՞ն զի. Լուծահու-
ծան:

(1) Բաց ՚ի Ս. Պատարագին կը տեսնեմ եւ ՚ի մեզ. ինչ-
պէս մանաւանդ Ս. Զատկի առաւօտուն «Տիր երկնիցի» վերջին
տան. որոյ նշանաւոր են խօսքն համանմանք Վարդապետա-
րանիս « Ընդ հաշտուրեան Աստուծոյ միմեանց արկցոր-
դիրկս սիրով » ... նշան միուրեան հաւատացելոց ընդ Աստու-
ծոյ:

ամենեսեան, ընդ ճեզ և այլ ձեւերն՝ զորս Խորհրդատետրի կամ Մաշտոցներու մէջ կը կարգամք, յաճախակի այս արուած բացատրութեան իմաստիւն է։ Հռովմէ ական Պատարագամատոցն մինչ հացին մի բեկորն արեան մէջ կը ճգէ՛ կ'ըսէ Խաղաղութիւն Տեսան եղիցի միշտ ընդ քեզ. այդ խօսքն եւ զործ ըստծնուս փառա կ'երեւի Դամբարանաց ումանց մէջ սուլիեր դժուուած են կտոր մի մասով. այսինքն օրհնեալ հացի կտորով. Մասն Եկեղեցեաց (հաւատացելոց, հեռաւորաց եւ մերձաւորաց.) մէջ կը փոխանակուէք, 'ի միութեան մարմնոյ Տեսան հաղորդակցութեան եղբարց նշանն Ս. Կիպրիանու Խաղաղութիւն բառն այս իմաստիւ կը կարգամք, իսկ յաջորդն՝ զիաղաղութիւն 'ի ժամ մահուն ընդունել՝ Ս Գոհութեան համար է, ինչպէս ինքնին կը բացատրէ. Զեր մարք աղաջաւորաց զօժանդակ յուսոյ կենդանութեան զյանալ ... եւ զորս 'ի մարտի՛ որ 'ի վերայ կայ զինել եւ մարգել պարտ է: Եւ ասկա Բ մասին մէջ՝ (թուղթք ժողովականք առ Ս. Կուռոն.)՝ կը բացատրէ թէ ինչ է Խաղաղութիւն՝ Հաղորդութիւն՝ Օժանդակ կոչածն. Պաշտպանութեամբ արեան եւ մարմնոյ Քրիստոսի կազզուրելով. Այս ամբողջ թըղթոյն մէջ՝ որ առ Կուռունելիոս Հռոմայ Հայրապետ՝ խաղտզութեան նշանն Քրիստոսի մարմնոյն հետ հաղորդելոյն նշանակն է: Զնոյն եւ հռովմէ ական Խորհրդատետրին մէջ կը նշմարենք. վասն զի խաղաղացուցանել ... եւ ծողովել ... յամենայն ծագաց երկրի ... միութիւն եւ խաղաղութիւն պարգենել, եւայն, այս իմաստիւ կը վարին: (1) Այս սկզբնական եւ հիմնական իմաստ

(1) 'Ի Մեզ որոշակի եւս կը տեսնեմք « Խաղաղութիւն » բառին ընդ Ս. Պատարագի Մարմնոյ եւ Արեան Փրկչին միութիւն նշանակելն հաւատացելոց. Առաջին « Խաղաղութիւնն » ի ծածուկ նախ քան զ « Ս. Աստուածն »՝ որ Ս. Արանասի կը յարէ. « Որ հասարակաց զայս եւ միամազն մեզ ամենեցուն ուսուցեք աղօրել ... դա, եւ այժմ զծառայից քոց խնդրուածս ... կատարեա շնորհելով յայս յափիտենիս ԶԳԻՑՈՒԹԻՒՆ ... կումդ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ: Թէ ի՞նչ է « մշմարտութեան Տեսան գիտութիւնն » տես Վարդ. Ճ. Յ. « Եւ 'ի նամներնելունկ ԶԿԵՍ. ՆՍ ՅԱՒԻՑԵՆԱԿԱՆՆ պարգենելով ». յափիտենական կեանք՝ « անմահութիւնն » տես Անդ. Ճ. Յ. իսկ նախ քան զերրորդ 'ի ճայն « Խաղաղութիւնն »՝ Քանանայն 'ի ծածուկ կ'աղօրէ. « Տեր մեր

տին կրնամք վերաբերել Տէրունեան խաղաղութիւն Խօսքն:

Այն գտնմաններ որոց վերայ քանդակեալ հաց մի կայ եւ
'ի խաղաղութեան խօսքն՝ կարծեմք թէ ըստ մեր այս բացա-
տրութեան կրնամք ըմբռնել: Բարիոլի լերանց վրայի զրոսա-
վայրից նոր ճամբարն շինելու ժամանակ 1888 ին, ընդգետնեայ
քրիստոնեայ գերեզման մը յայտնուեցաւ. յորում բաց յայլ յի-
շատակարանոց՝ կայր նաեւ աղիւսի կտոր մը, վրան խորա-
գանգակ զրուած՝ VIII K (կազմակայ) IVN (յունիսի) IN P

Եւ փրկիչ Յիսուս Քրիստոս, որ մեծ ես ողորմութեամք ...
խաղորդս արա եւ զմեզ Տէր աստուածային պարգեւացդ, բո-
ղոքեան մեղաց», եւայն: Ի՞նչ է « աստուածային պարգեւն »
Եթէ ոչ միութիւն ընի Մարմնոյ Փր կշին. եւ ապա կը յարէ
« խաղաղութիւն » որուն կը յաջորդէ՝ « Խաղաղութեամք քով
Քրիստոս փրկիչ մեր՝ որ ՚ի վեր է քան զամենայն միտու եւ
զբան՝ ամրացն զմեզ, եւ աներկիւղ պահեա յամենայն ջարէ »:
Հաւատացեալ կը պատասխանեն՝ Ամեն: Եւ ի՞նչ է այդ խա-
ղաղութիւնն՝ որով պիտի « ամրանանք » եւ « յամենայն ջարէ
աներկիւղ » մնանք, այն « խաղաղութիւն » որ « փրկչին » ինքնին
է, եւ « ՚ի վեր քան զամենայն միտու ». քրիստոնեական այդ
քողարկեալ քառական իմաստն է՝ « Միութիւն » ընդ Մարմնոյ
Փրկչին, հետեւորդն՝ « հաւասարեա զմեզ ընդ ճշմարիտ եր-
կերպագուս քո », (զի մի՛ արատեսցը Պատարագն), փաստ
մասելի է. իսկ « յամենայն ջարէ աներկիւղ պահելն » եւ
« ամրանայն խաղաղութեամք Ս. Կիարիանու խօսքն կը լըսե-
ցունե. « Զէ մարք աղաջաւորաց զօժանդակ յուսոյ կենդանու-
թեան զյանալ ... եւ զորս ՚ի մարտէն որ ՚ի վերայ կայ՝ զինէլ
պարու է եւ մարգել »: Նոյնակս է եւ Ս. Կանոննեն առջի
« Խաղաղութիւնն », որու կը յաջորդէ « Աղջոյն տուրն ՚ի համ-
բոյք սրբութեան », որոյ վրայ է արդէն խօսքերնիւ: Տես Գլ.
Ի՞՛ յուժմանց ծանօթութիւնն, յորում Եկեղեցին զեղեցիկս կ'ըսէ.
« Քրիստոս ՚ի մէջ մեր յայտնեցաւ », ... « Եկեղեցիս մի անձն
եղեւ, համբոյք յօդ լրման տըսաւ »: Համբոյքն ՚ի զօդ լրման
եւ միութեան Եկեղեցւոյ կը տրուի, որով եւ Քրիստոս ՚ի մէջ
մեր կը յայտնի. Կանոննին մէջի առաջին « Խաղաղութիւնն »
դարձեալ մեծ վկայ մէկ յաջորդող աղօրիք, յորում կ'ըսէ. « Եր-
կիր պազանեմք եւ աղաջեմք » ... « առարեա ՚ի Մեջ եւ
ՅԱՅԻԱԶԻ ՆԴԵՍԼ ՅՐՆՇԱՅՍ այս զմշտնչենաւորակից ...

(in pace = 'ի խաղաղութեան): Վարի կողմը բոլորչի մը կայ մէջն յունական X (Քրիստոս), որ է հացն ՚ի նշան Ա. Գոհութեան: Մշացած մասունքն գանուած չեն: Եկեղեցւոյ խաղաղութենէն առաջուան գերեզմանի մը մնացորդն կը կարծուի այս:

Ա. Իգնատիոս՝ առ Եփեսացիս թղթով զնոյն Եկեղեցի անփոխիսելի՝ մի եւ ընտրեալ ՚ի ճշմարիտ ջարչարանս կոչելով, կարծեմք թէ ՚ի Ա. Գոհութեան միութիւնն կ'ուզէ յայտնել, որ յիշատակ է ճշմարիտ ջարչարանաց: Նոյնպէս առ Տըրապեանս թղթոյն վերնազիբն կ'ըսէ. Եկեղեցւոյ սրբոյ ... խաղաղացելոյ ՚ի մարմին եւ յարին եւ ՚ի ջարչարանս Յիսուսի Քրիստոսի յուսոյն մերոյ: Նոյն այդ գաղափարն Աստուածազգեաց վկային ամբողջ թղթոց մէջ կը աեմսեմք, որոց աւելորդ է յիշատակութիւնն: Խաղաղութիւնն բառին բացարութիւնն զոր ասաէն առենք, նոյն իսկ Փրկչին բերնէն կը քաղեմք: այն կտակէն՝ զոր զկնի Մարմնոյ եւ Արեան խորհուրդն հա-

զնոգիդ». յորում հաւատացելոց եւ Գյլսյն միութիւնն կը կատարուի: Զկնի յիշեալից « Եւ եղիցի ողորմութիւն » ... խօսքն կը յայտնէ « զխաղաղութիւն »՝ զմիութիւն ընդ Պատարագին: ինչպէս յաւ ենա կը վկայէ « Ողորմութիւն » խաղաղութիւն եւ Պատարագ օրհնութեան » խօսքն: Զկնի « Հայր մեր » ին տրուած « Խաղաղութիւնն » աւելորդ խոկ է յիշել: զի միոյ հօր որդիք ՚ի Քրիստոս՝ մի եմք եւ հաղորդակիցը Մարմնոյ եւ Արեան Տեառն: առ որ կ'ակնարկէ « Որ աղբիրդ ես ԿԵՆԱՅ եւ ըխումն ԱՂՈՐՄՈՒԹԵԱՆ Հոգիդ սուրբ՝ ... պահեա՝ զսոսա ԱՄԲՈՂԶԱՅ, (այսինքն՝ զանդամս անմեկինս ՚ի Գյլսյն՝ որ է Քրիստոս), տպանորեան հոգուց սոցա ԶԶ ԵՒ ՄԱՐՄՆՈՅ ՅՈՒՅԱԿԻ, առ ՚ի ժառանգութիւն եւ ՚ի վիճակ հանդերձելոցդ բարեաց»: Զնոյն յայտնապէս կրնամք զրաւցել եւ նախ քան զմաշակումն ՚ի ծածուկ « Խաղաղութեան » համար, որու կը յաջորդէ ճաշակումն, «միութիւնն » ակներեւ:


Սքանչելի է Ե. դարու Պատարագամասոյց Դրոց զկնի « Հայր մեր » աղօրից « խաղաղութեան »՝ անմիջապէս կցելն, « Մարմին քո պատռական սա լիցի մեզ ՚ի կեանս եւ Արինն քո ՚ի բողոքին մենաց»:

Նոյն ընդ Փրկչին միութեան եւ հաղորդութեան նշան չե՞ն: ՚ի Մեզ եւ ՚ի Ցոյնս անքին « Եւ ես խաղաղութեամք » ներն,

տատելոյ՝ նախ քան զչարչարանս՝ թողուց Առաքելոց եւ մեզ։
Յովհ. ԺԴ, 23, 27. Ժէ, 21 եւ յաջորդութիւնն. Խաղաղութիւն
բողում ձեզ, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ. ոչ որպէս աշխարհս
տայ՝ տամ ես ձեզ. Ես գիտա, ո՞ր եսուր ինձ՝ եսու. նոցա,
զի իցեն մի՝ որպէս եւ մեք մի եմք. Ես ՚ի նոսա, եւ զու յիս,
զի եղիցին կատարեալը ՚ի մի ...:

(Շարայարելի)

Ա. Վ. Ն.



Մատենախօսական

ՎԱՃԱՐԱԿԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւն եւ վերջ. ան անցեալ թիւն)

Արդէն նոյն ժամանակի առաջնակարգ առուները առոր ու
անոր աւարովն ու կտապուտ ու կողովուտովը հարստացած էին։
Ուրեմն Նարուէն Առաջին վաճառականութեան այս հինա-
ւուրց գրութիւնը հատուտուղ ուղելով սիսալ քայլ մ' առած կը
համարուի, եւ այս սկզբունքը ընդունող եւրոպական վերջին
վեհապետն է։ Ժամանակակից հրապարակագիր մ' որ ի մօտոց խիստ
լաւ ուսած էր գարուն ոգին՝ կը զրէ. «Եթէ Նաբուէն Անգղի-
ացւոց բարքն ու սկզբոյթները հիմնովին դնանատած կամ ու-
սումնասիրած ըլլար՝ այլազգ կը զործէր, պէտք էր որ Ռուսա-
տանի թոյտուութիւն չնորհէր արձակ համարձակ Անգղիացւոց
ծախուղու իւր ցորենը, կտաւն ու երկաթը. այսու կ'օգտուէին
Գաղղիա ու Գերմանիա. ոչ միայն խաղաղութիւնը կը հաս-
տատուէր, այլ եւ անգղիական վաճառականութիւնը ի պար-
տութիւն կը մատնուէր, որովհետեւ այս ազգը խաղաղութեան

Ժամանակ չկրնար իբր ծովային առաջնակարգ վաճառական մը նկատուիլ»:

Սրբեամբ ալ խաղաղութեան հաստատման հետ նոր թուական եւ ասպարէզ բացուեցաւ ընդհանուր վաճառականութեան առջեւ, զարուս երկրորդ կիսուն հետ կը սկսի այս թուականն, որ ստուգիւ շահեկան գործունէութեան զրաւականներով լիք է:

Այս գործունէութիւնը ներկայապէս յոյժ զգալի չէ, որովհետեւ 1850 տարեթիւնէն մինչեւ 1890 վաճառականութիւնը ինկած է, սակայն մենք այս թուականն երկու հաւասար ժամանակամիջոցներու պիտի բաժնենք. 1. 1850էն մինչեւ 1870 եւ 2. 1870էն մինչեւ 1890. Հաղար ութ հարիւր եօթանասնի կարճատեւ եւ մանական պատերազմն, որ Գաղղիոյ համար այնպէս աղիտաբեր եղաւ, վաճառականութեան զգացումն չի կասկցոց: Մանաւանդ թէ 1872էն եւ Սուէզի ջրանցքին բացումէն վերջ ու նորանոր շողեկառաց շինութեամբը վաճառականութեան տրուած մղումն եւ զարկը կրնանք ըսել ամենահնարաւոր զարգացման վերջին զադաթնակէտը հասաւ:

Համեմատական ցուցակ մը ըսածնիս կրնայ համոզիր ընծայել, Mullhalliի վիճակագրական բառարանէն քաղած եմ հետեւեալ թուանշանները:

Ա. Եւրոպիոյ ընդհանուր վաճառականութեան գինը (անգ. ոսկի արժողութեամբ):

1720	62
1800	228
1850	576
1870	1573
1880	2134
1889	2313

Բ. Տիեզերքիս բովանդակ վաճառականութեան գինը
(Անգ. ոսկ արժ. •)

1720	88
1800	302
1850	832
1870	.	.	,	,	2191
1880	.	.	,	,	2033
1889	3377

Այս թիւերն ու գիները բաւական իսկ են մատնահիշ ընելու համար վաճառականութեան ըրած թէ՛ յառաջդիմութիւնը եւ թէ՛ ժամանակամիջոցը: 1850էն մինչեւ 1870, բովանդակ տիեզերքիս վաճառականութիւնը մեծաքայլ կը յառաջադիմէ եւ կը բարձրանայ մինչեւ 1359 անգիտական ոսկեոյ արժողութեան: 1870էն մինչեւ 1880 վաճառականական ապրանաց համեմատական միջին թիւն է 1158 անգ. ոսկի:

Հեղինակը իւր գրքին երկրորդ մասը նույրած է առեւտուրի ներկայացուցիչներուն, հիւառասուսական մարմններու, առեւտրական սենեակիներու, լրագիրներու, վաճառատեղիներու, սակարաններու, վաճառական տօմարակալութեան, մաքսային օրէնքներու, իրաւանց, սակագներու եւ վիճակագրական ցուցակներու: Այս վերջին գլուխներս գրքին ամենէն աւելի շահեկան մասերն են, որովհետեւ այս շահեկան ծանօթութիւններով ընթերցողներուն մտաց համար առեւտուրի գործնական ու արուեստական ծանօթութիւններ կը մատակարարէ:

Հեղինակին երկասիրութիւնը իր տեսակին մէջ առաջին է եւ անշուշտ վաճառական բարձրագոյն ուսմանց համար կարեւոր գործի մը կրնայ համարուիլ:

Թէ իւր եղանակացութիւնն ինչպէս համով ու հոտով են, կրնանք համոզուիլ հետեւեալ տողերն աչքէ անցընելով:

«Վաճառականութիւնը երկու զլատաւոր հիմերու վրայ կեցած է, շան եւ վնաս: Այս երկու հիմերն ալ իրարու համապատասխանող պայմաններ են եւ զիրար կ'ամբողջացնեն Ովոր միաս մը կ'ընէ բնականապէս շահելու ակնկալութեամբ ըրած է. իւր հաշիններուն նրբութիւնն ինչպիսի ալ ըլլայ, վաճառական մը միշտ պէտք է որ կորուստ կամ մնաս մ'ընելու հաւանականութիւն ընդունի եւ ըստ այնմ գործէ. խոհեմութիւնը, նրբամտութիւնը եւ առիթէն օգտուելու հնարաւորութիւնը մինչեւ մէկ աստիճան զվաճառականն արթուն գործելու է: Ուրեմն այդ երեք յատկութեանց վրայ հասաւուած է բովանդակ աշխարհքիս առեւառուը, որ միայն վերջին քառասուն տարուան ժամանակամիջոցին մէջ 21 միլիառ ֆր. էն 85 միլիառ ֆր. ի բարձրացաւ: Անտեղի իսկ է վաճառականութեան ապագայ մնասներէն երկնչիլ եւ երեւակայական պատճառներէ զրդեալ գործէ քաշուիլ: նոյն իսկ այդ ապագայ մնասները եւ քմածին պատճառները վաճառականութեան կորդեան հանգոյց-

ներն են, դարերու երկայնաձիղ ընթացքին մէջ այս կամ այն աղգութիւնը կրնայ անակնկալ դէպքերու բերմամբ վնասներու բախիլ. բայց ըսդհանուր վաճառականութիւնը մէկ երկրին մէջ վնասու ած ժամանակ ուրիշ տեղ մը մեծամեծ կը շահի Ստոյգ է թէ պատմական տարեզրոց մէջ յիտադիմական թուականներ կը գտնուին. բայց ոչ ապաքէն յետադիմութիւնը ապագայ յառաջադիմութեան նախակարապետն է ։

Եւ յիրաւի ի՞նչ բանի կը պարափնք Եւրոպիոյ ընդհանուր բարեկեցիկ վիճակը, մարդկութեան 1850 էն ի վեր ըրած յառաջադիմութիւնը, զրամագլուխներու առատութիւնը, աւուրչէքներու եւ ապրուստի նիւթերուն աժանագին ըլլալը. վաճառականութեամբ ձեռք բերուած 85 միլիար անգ. ոսկիին։

Այս տողերս որ բովանդակ գրքին խիստ անկատար նմոյշներն են բաւական են ցուցընելու երկասիրութեանս օդտակարութիւնը։

Յ. Ալման

Աստեղարաշխորհիւն

ԵԽ ԱՐԵՒԵԼՔ

Գիտութիւնն մինչ յառաջադէմ քայլերն բացած կը վազէ՝ անշուշտ մեղ նաման կարճաւուս չէ. զիտէ իր անցեալն գէթ. եթէ ոչ ապանին, ըսեմ. Շատ մեծ բան է մեր ոչաց առջեւ այսօրն. հակայաւոյլ յառաջդիմութեան մէջ ենք. սակայն Գիտութիւնն՝ ծշմարիսն՝ որ մի է եւ անփոփոխ տեսած է մեր անցեալն, զիտէ մեր ապանին, կը ծիծաղի մեր վրայ. Եւրոպա՝ այդ Գիտութեան տաճարն համարելով զինքն՝ թող գառնայ անգամ մը հարցունէ այդ Մեծին՝ թէ ո՞ւր է իր բնավայրն. եւ զիտնայ թէ խաբուած է։

Արեւելեան Հեղկաց աստղաբաշխութիւնն

Առանց ծայրայեղութեան՝ ճանչնալու ենք որ արեւելեան աղքաց աստեղաբաշխական զիտութեան վրայ յեցած է մեր այս-

օրեայ յառաջադիմութիւնն ինչպէս միջնադարեան քիմիա գործութիւնն մեր ներկայ տարրաբանութեան մայրն է եւ ծնող՝ նոյնպէս հնագարեան աստեղագիտութիւնն մեր այսօրուան ժթղարուս աստղաբաշխութեան:

Ի՞նչ որ պիտի բունքը հաստատութիւն է վերագրելոցն. հնդկական ստոյդ եւ ճշմարտախօս մատենէն կը քաղենք ըսելիքնիւ կրկին սանսկրիտ գրեան՝ Սուրյա Սիդհանտա (Sûrya Siddhanta) եւ Սիդհանտա Սիրոման (Siddhanta Siromani) աղքար են մեր ծանօթութեանց. կրկին աստեղաբաշխական գրութիւններ են, Հնդիկ մարզելոց ընտանի:

Սիդհանտա Սիրոման աստղաբաշխական երկրագրտկան գրութիւն մ'է, որուն վերջին կտորն կ'ըսէ. «Ես Վասկարա Սալվահանի 1036 տարին ծնած հիւսեցի այս աստղաբաշխական հրահանգն, երեսունութիւնց տարեկան եղած ժամանակս ։ Ըստ մեր ժամանակադրութեան 1150 տարին է այդ. ըսել է թէ եօթնուկէս դար առաջ։

Այս Վասկարային դուրս Հնդկաստան ունի քսանի մօտ աստեղաբաշխական զրեր, սակայն զրեթէ ամենն ալ դժուարին եւ խառնակ եւ պակասաւոր յոյժ։

Հնդկաստանի մէջ բնակած ժամանակա՝ շտա անգամ հանգիպած եմ Հնդիկներու. մինչ աստեղային գիտութեամբ կամ քննութեամբ կ'ըզբազէին. աստեղագէտներու մէջ կարծեցի զիս ամեն անգամ. սակայն երբ եռանկիւնաչափական բառերն եւ հետազօտութիւնքն լոեցի իրենց բերնէն՝ շուտ համոզուեցաց թէ միայն Եւրոպիոյ մենաշաճառն չէ Գիտութիւնն եւ ոչ իսկ յառաջդիմութիւնն մեզ միայն սեպհական։

Հնդկաստանի մէջ ամենէն ծաղկած եւ տարածուած զիտութիւնն է Աստեղաբաշխութիւնն. Եւրոպիոյ վրայ յաղթական կ'երեւի յայսմ տարածութեամբն. վասն զի՞ ՚ի մեզ կրթեալ մարդ մը զիտենք որ աստղաբաշխութեան զիտական մասն կը ճանչնայ, սակայն փորձառականն հարկ չենք կարծեր. ընդհակառակն Հնդիկն ընդհանրապէս կրկին մամն միացուցած է իրարու. Շատերն տեսած եմ որ մոլորակներուն շաղկապումն իրարու եւ լուսնի հետ կը հաշուեն եւ կը գտնեն. շատերուն համար երկայնութեանց եւ լայնութեանց հաշիւն տղայտական իւաղի մը պէս զիւրին է. եւ այդ մարդիկ ոչ այս ուսմանց հետաքնին են, ոչ նաւասարի, այլ զրագիր ըսեմ՝ կամ վարչութեանց պաշտօնեայ։

Խւրոպական զիտական ծանօթութեանց մասին՝ ինչպէս
յիշեմ բժշկականն, որ եւ է դաղափար՝ Հնդկաց մէջ տարածուած
է եւ ընդունելի դատուած եւ յառաջ մզուած։ Այս մեր կար-
ծածէն աւելի ծանօթ են մեր սկզբանց։

Այսափն հիմն զնելով մեր խօսքին սկսինք հնդիկ տիեզե-
րագիտութիւնն մաս առ մաս մաղել, աւելի ուշ նուիրելով
կարեւոր կէտերուն։

ՀՆԴԻԿ ՏԻԵԶԵՐԱԳԻՐՈՒԹԻՒՆՆ

Հնդիկ աստղաբաշխութիւնն հարցումներով կ'ըսկաի, որոնց
մէջ կարեւորագոյնքն են։

Ա. Որովհետեւ երկիրս ուրիշ մոլորակներէ շրջապատած
է եւ հաստատապէս նոյն տեղն կը պահէ երկնից մէջ, հաստա-
տուն աստեղաց ծրագծին կեզրոնին վրայ, ի՞նչ է իր անկումն
խափանողն։

Բ. Երկրիս ձեւն ճշգիւ քննելէ յետոյ՝ ուր կ'իյնան ըսէք,
ծովիրն եւ կղզիներն։

Գ. Ի՞նչ պատճառաւ մոլորակի մը գրաւած տեղն՝ զոր
հաշուած են կալայի մը սկսած ատենն երկրիս օրերուն ձեռ-
քովն, ճշգուած չէ. ինչո՞ւ այդ կալայն ուղղութեան կարօս է.
($\frac{1}{4}$ լըտ = 4,320,000,000 շրջան է)։

Դ. Ինչո՞ւ համար մինչ արեգակն հիւսիսային կիսագնատին
վրայ է՝ օրերն աւելի երկայն են եւ դիշերներն աւելի կարծ.
մինչ ընդհակառակն երբ հարաւային կիսագնատին վրայ անցնի՝
զիշերներն կ'երկարին եւ օրերն կը կարծին։

(Նարայարելի)

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ԹԱՐԳՄԱՆԵՑ ՅՈՎՀԱՆՆԵԼՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Եարունակութիւն. Տես թիւ 16)

Օգոստինոս այս բանիս վրայ կ'առաջի կը մնայ, եւ իւր հոգւոյն այլայլութիւնը զսպելով՝ կը լոէ նոյն ատեն, կը սպասէ որ հիւանդը մահուան վտանդն անցընէ, եւ այն ժամանակի իրեն հետ ազատօրէն վիճաբաննելով, դարձեալ համոզէ զանիկայ: Բայց Աստուած կ'աղատէ հիւանդն այն վտանդէն, քանի մը որ ետքը, տենդը կը սաստկանայ եւ կը մնոնի: Օգոստինոս քովը չգտնուեցաւ երբ բարեկամը փոխեցաւ առ Աստուած: Ո՞վ կրնայ պատմել Օգոստինոս ին ցաւն երբ ի դարձին չգտաւ իւր աղնիւ բարեկամը, ինչ դառն արցունքներ չժամից: ինչ խոր եւ անմիտն թար տիրութեան մէջ չընկղմեցաւ, անկարելի պիտի ըլլար հաւատալը թէ որ նոյն իսկ ինքնն իւր ցաւերը ամոքելու համար չպատմէր մեզի իւր զգացած ցաւոց սաստկութիւնը: «Անոր մահուան վրայ զգացած ցաւու, կ'ըսէ, սիրոս բոլորովին խորին մթութեան մէջ ձգեց, ամէն տեսածն ինձի համար մահ կ'երեւար. հայրենի երկրին եւ ընտանիկան յարկին տեսութիւնն աղ լիկանք եւ տանջանք էր ինձի: սիրելի բարեկամին հետ ամէն ախորժած բանիրս, հիմակ մարտիրոսութիւն կը պատճառէին ինձի: Աչքերս միշտ զինքը կը վնտաէին, բայց ո՞ւր կրնային հանդիպիլ անորու Ասկից վերջը ինձի համար ամէն բան խորշելի էր, վասն զի այն ամէն բանին մէջ ինքը կը պակսէր, չկար մէկը որ կարենար ըսել՝ ահա բարեկամդ կու գայ, ինչպէս որ կենդանութեանը ժամանակ՝ երբ քովս չէր ըլլար, ամէնուն բերնէն այն խօսքը կը լսէի: Անանկ որ ալ ես՝ իմ անձիս անտանելի էի, եւ մի միայն լալ ու ողբալը քաղցր էր ինձի»:

Մայրը մխիթարելու համար զանիկայ՝ ի զուր կը յոգնի, իւր բարեկամներն անօգուտ տեղ զուարձալի զբօսանքներով եւ զբաղմունքներով ցաւերը մոռցընել տալու կը ճգնին, մի միայն ծշմարիտ հաւատքին եւ կրօնքին ընծայած խորհրդաժութիւններն աշխարհային ցաւերը գերբնապէս լուսաւորելով կրնան

ամոքել անոնց դառնութիւնը, բայց Օգոստինոսին համար այն խորհրդածութիւնները չզօրելով, անդարմանելի ցաւոց տակ կը հայի ու կը մաշի: « Կը տանջուէի անգթութեամբ, կը հեծէի, կը հառաչէի, ոչ հանգիստ ունէի եւ ոչ սփոփանք, վասն զի հոգիս խոցուած էր եւ արինաթաթաւ, աղ չէր կրնար բնակիլ մարմնոյ մէջ, որովհեաւու չկար տեղ մը յորում կարենար գտնալ վայրկեան մը հանգիստ: Ո՞չ զօշարար ծառերու չուքը, ոչ խաղերու եւ երգերու աղմուկը, ոչ բարեկամաց անուշ ընկերութիւնն եւ խնջոյքները, ոչ քունը, ոչ ընթերցմունքը, ոչ բանաստեղծութիւնը, մէկ խօսքով չկար ամենեւին բան մը որ կարենար քիչ մը զոնէ ամոքել իմ ցաւերս: Ամէն բանէն կը խորշէի: նոյն իսկ լոյսէն, այն ամէն բանն որ բարեկամա չէր, անտանելի կու գար ինծի, բայց ի հառաչանքներէն եւ արցունքներէն որոնց մէջ քիչ մը հանգիստ կը դանայի »:

Շատ չանցնիր՝ իւր բարեկամին մեռած քաղաքը բնակիլն Օգոստինոսին համար անկարելի կ'ըլլայ: Այն փողոցներն ուր միատեղ պարտեր էին, այն հրապարակներն ուր մէկզմէկ ճանչցեր ու սիրեր էին, այն տուներն որոնք իրենց ուսմանցը, խաղուց, սերտ եւ մաքուր մաերմութեանցը վկայ եղեր էին, գարշելի կը սկսին երեւել. այն հրապարակներու մէջ երբոր կը լսէ մարդոց աղմկալից առուտուրն եւ երթեւեկութիւնը, կանկ կ'առնու սրտմուած. չի հասկընար թէ ինչպէս մարդ կրնայ ապրիլ մինչզիւ իւր բարեկամը մեռած է: « Կը զարմանայի, կ'ըսէ, տեսնելով մարդիկն որոնք զեռ ուրախ զուարթ կ'ապրին այն երիտասարդին մահուընէ ետքը, որուն հետ ես անզուգական սիրով մը կապուած էի, ուստի կ'ապշէի իմ վրաս ալ թէ ինչպէս տակաւին կենցանի էի, մինչզեռ ինքը վախճանած էր, ես որ իրեն հետ մի էի: Ո՞հ, այն, որչափ ճշմարիտ եւ գեղեցիկ էր քերթողի մը այն խօսքն, որն որ իւր բարեկամն իւր հոգւոյն կէսը կ'անուանէր. վասն զի բարեկամիս հոգին եւ իմինս մէկ հատիկ հոգի կը կազմէին կրկին մարմնոց մէջ, ասոր համար իմ կեանքս ալ խորշելի էր ինծի, եւ հոգւոյս կէսը գացած ըլլալով չէի ուղեր ապրիլ »

Բայց այս աստիճանն մտատանջութիւն մը Օգոստինոսի առողջութեանը լիսաս կու տար. անզգալի կերպով կը հալէր. բոլոր օրը լալով կ'անցընէր, ամէն աշխատութիւն եւ զբազմունք մէկը թողած էր, ուստի ժամ մը առաջ պէտք էր ազատել զինքն այն օրտացաւութենէն. եւ այս բանիս համար կը խը-

Թատեն զինքն որ Թագաստան թողու եւ նորէն Կարթագինէ
կրթայ: Օգոստինոս կը հաւանի, յուսալով որ օդափոխութիւնը,
մեծ քաղաքին աղմուկը, եւ մեծ զբաղմունք մը զոր հոն կրնար
գտնալ, կրնալին ամոքել անոր ցաւերը:

Սրբուհին Մոնիգա երբոր կը տեսնայ Օգոստինոսին դարձ-
եալ հեռանալը, մեծապէս կը վշտանայ, սրտին առջի վէլքերէն
մին նորէն կը մացուի: Անստարակոյս՝ անոր առողջութիւնը եւ
թերեւս կեանքը վաստիեղւ համար յանձն կ'առնու որ Թա-
գաստայէն հեռանայ: բայց Կարթագինէն ընտրելը լսածին պէս
կ'այլայլի: ինչպէս չ'այլայլի որ հոն կորոնցուցեր էր իւր ան-
մեղութիւնն եւ հաւատքը. չի կրնա՞ր ըլլալ որ այն կարգէ զուրս
ապականուած քաղքին մէջ անոր սրտին մէջ մնացած սուրբ
հրոյն վերջին կայծերն ալ բոլորովին մարին:

Բարեբախտաբար ցաւն ու կսկիծը մեծ վարժարան մ'է,
մանաւանդ մեծանողի անձի մը համարի Ուստի Օգոստինոս այս
անգամ Կարթագինէ չգացած, թէպէտ եւ ճշմարիտ հաւատքը
չընդունիր, այն օրը զեր հեռու է, եւ ոչ ալ կը զգաստանայ,
վասն զի ընդ հակառակն լի մնափառ գաղափարներով Կարթագի-
նէ երթալու պատրաստուած է, բայց այսու ամենայնիւ աշխար-
թիս ունայնութեանը վրայ աղօտ գաղափար մը կ'ունենայ: Յոր
երանելւոյն կոծերն ու ողբերը մինչեւ իւր շլթունքները կը
հասնին, եւ կը սկսի երգել մահուան վրայ այն մեծ ողբերգու-
թիւնն, որն որ լաւագոյն կ'ընէ զմարդ, որչափ ալ անկատար
պղանակաւ երգելու ըլլայ:

(Շարայարելի)

ԱԶԴ

Սահմանադրության մասին պատմությունը և համական ՚ի
լոց ու ուժով պատճենագործությունը պարագածք մը, զոր
աշխարհ յաջական ընդունությունը և առաջարկ մարդու մարդու մարդու:

Հեղափոխության մասին պատրակութիւնը զաղիացի
անդամանի մասանադրությունը մը հետաքրքրություն ու սրատաշարժ երկա-
սիրութիւնն է, և լ թէ հեղինակն անցեալ ու ներկաց զարուս
ծու թ զրիչ մ'է:

Իսկ թարգմանութեան մասին այսաւուժութիւնն է առելցուանը
թէ աշխատասիրողն արգէն ծանօթացած ըլլալով մոր թիրթին
ընթերցողաց, սպահով ենք որ խոր այս զրութիւնը լաւ ընդու-
նկաւթեան կ'արժանանայ:

Խմբազրութիւն «Պատկեր»ի

ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի.

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պօլսոյ համար 40 դահեկան
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
թղթատարի ծախքն ի միասին հաջուելով 50 « «

Իրաքանչիշը թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եկշիլ փողոց
թիւ 1, որը պետք է դիմել բաժանորդագրաթեան եւ քերքին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÈCHIL N° 1